

սին.... և խօսում էր այնպիսի պիերնա-
խօսութեամբ և համոզեցուցիչ, որ Մա-
րիան լսեց նրան, ինչպէս կը լսէր անա-
պատականը շիկահաւ - թռչնիկին : Բայց
և այնպէս զինորի խարուսիկ խոստում-
ները չը խեղդեցին նէրա մէջ կարեկցու-
թեան զգացումները գէպի իր դժբախտ եղ-
րայրը :

— Եթէ ես համաձայնեմ ձեզ առնելու,
ի՞նչ անենց այն ժամանակ իւանին, ամօթ-
խածութեամբ հարցրեց նէ :

— Կ'ամուսնացնենք և կը թողնենք այս-
տեղ տունը կառավարելու: Տնակը ես կար-
գի կը բերեմ, հարսանիքին կ'օգնեմ և
թող ապրի իր կոնջ հետ, իսկ մենք կ'անանց
Մօնկվա:

— Ի՞նչու Մօնկվա:

— Ես աչքի առաջ ունիմ լւա պաշ-
տոն այնտեղ, կը հաստատեմ, և այնտեղ
« պատաւոր խնջոյցով » և մեր հարսա-
նիքը....

Հարսանեաց հանդէսը կը կատարենք
վերափոխման տանից յետոյ, եթէ միայն
փող կը տան առաջուց. իսկ եթէ չ'տան,
ստիպւած պիտի յետաձգել մինչև առա-
ջիկայ ուտիքը :

— Իսկ ո՞րքան փող է կարկաւոր հար-
սանիքին, - հարցրեց Մարիան :

— Պարտաւորական տասը սիրուն կար-
միրներ, - ասաց Ալէքսէյը :

— Մարիան մտածմունքի մէջ ընկաւ...

— Ի՞նչու այդքան շատ, ասաց նէ :

— Ես շատ ծանօթներ ունիմ, նրանց
միջոցով ես և տեղ կը ստանամ: Պէտք է
բոլորին էլ հիւրասիրել, պատւել, իսկ լւա
խնջոյց այդ փողով չէ կարելի սարցել...

— Ի՞նչ խնջոյց, միայն Աստուծոյ օ-
րէնքով պսակւներ...

Մարիան կրկին խորասուզեց մտած-
մունքի մէջ... նէրա մէջ աեզի ունէր
կորի....

— Տեսնում եմ, Մարիա Պետրովնա,
որ գուց կասկածում էք իմ վրայ. Աս-
տուծած ձեզ հետ. կը զնամ կովկաս և
այնտեղ կը զնեմ իմ անհանգիստ գլուխք:
Մնաց բարեաւ, լինիք բաղդաւոր - և զին-

տորը գնաց միջասահմանով՝ առանց յետ
նայելու...

— Ո՛չ, ո՛չ - նրա ետեից վագեց աղ-
ջիկը, - հաւատում եմ քեզ, Ալէքսէյ, ո-
չինչ քեզ համար չեմ ինայիլ, միայն ինձ
մի խարիլ, մեղք կը լինի քեզ:

— Ահա հնարեց - կը խարեմ, միթէ
վրա խաչ չ'կայ, մէկ էլ իսկ ինձ համար
չեմ վերցնում, այլ հարսանիքի: —

Ուրախ, բաղդաւոր, երջանիկ, Մարիան
զրկեց իր խօսնայրին, և նէրա զուրգուրած
դրամները մտան զինորի գրանիք: Միւս
օրը, առաւօտեան վաղ, նա գնաց երկա-
թուղու կայարանը, խոստանալով գրել
ամենակարճ ժամանակում, երբ Մարիան
պէտք է ժամանէ Մօնկվա: —

Թրգմ. ԱԱՍՈՒԱԽԱՑՈՒՐ ԲԻԿ-ՑՈՎՅ.
Շարայարելի



Ա.Ն Ա.Ն Փ Ե

Զ.

Փառանձեմի և գնէլի ամուսնութիւնը
օրուան դէպքն էր Հայաստանի մէջ, և
նկատուեցաւ մեծ դէպք մը: Բոլոր պա-
րագաներն ի նպաստ էին այս ամուսնու-
թիւնը նշանակալից ընկելու: Պատկառուած
ու չնասկցուած նախարար մը որ կը խը-
նամենար մեծ սեպուէի մը հետ, հարուստ
ու Հոռմայեցիներէ պաշտպանուած, այս
միութիւնը կընար հաւասարակշռութիւնը
կուրել ընկերութեան մէջ: Ու Հայաստա-
նի մէկ ծայրէն միւսը կը խօսուէր այս
ամուսնութեան վրայ ու կը մեկնուէր:

Նախարարները, մանաւանդ անոնց որ
դիրքի ու ձկոտմներու տէր էին, հետե-
ւանըներուն կը սպասէին այս դէպքին՝
զոր կը նկատէին դիւնազիտական: ի-
րենց նախընարելի էր որ գնէլ դրացի
աշխարհներէն մէկուն օրիորդը առած ըլ-
լար, քան Միւնեաց կամ ուրիշ ո՛ւ և է
մէկ նախարարութեան: Եւ իրենց մտքին
մէջ մեծ սեպուն ուրիշ կերպով չէին կըր-

նար արդարացնել, բայց եթէ յիշելով ա-
նոր առոյց երիտասարդութիւնը և օրիոր-
դին չընազ գեղեցկութիւնը : Կը զայրա-
նային մանաւանդ Անդոկի դէմ որուն նեն-
գամիտ ձկութերը կը կարծէին յայտնի
տեսնել այս ամուսնութեան մէջ : Իրենց
զայրոյթը ջղայնութեան կը փոխուէր ա-
նով՝ որ գիտնալով հանգերձ անոր ձրկ-
տութերը չէին կրնար զայն հարուածել
ոչ մէկ կողմէ : Բայց իւրաքանչիւրը այս
ամուսնութիւնը լսելով, զգաց որ աշցերը
կը բացուէին, իրը ափշութենէ մը , ու
չորս կողմը նացեցաւ որ իր դիրքը ապա-
հովուած է, կամ ինչ միջոցներով կրնայ
առջեւն առնել պատրաստուող սպառնա-
լիքին :

Նախարարներէն դուրս մնացած ամրո-
խը կը խօսէր միայն . չէր մտածեր դա-
տել : Կը խօսէին հանդէսներուն վրայ ,
ներկաներու բազմութեան, Գնէլի կարուած-
ներուն ու հարասութեան վրայ : Ամէնքն
ալ կը տարակուսէին որ անկից աւելի
երջանիկ օր պիտի ունենան իրենց յիշա-
տակներուն մէջ : Եւ յետոյ, անցամաքե-
լիօրէն, կը խօսէին երկու նորապահնե-
րուն վրայ : Գնէլը արժանի կը գտնէին
թագաւոր ըլլալու . և իր թագաւորութեան
տակ կը հաւատային որ ամէնքն ալ ա-
ւելի երջանիկ պիտի ըլլան : Եւ այս խօս-
ցերն ամենուրեք կը կրկնէին, բայց ըստա-
նին չէին հասկնար : Իրենց զգացութերը
իրենք իսկ որոշ չէին ըմբռներ : Կը կաս-
կածէին երբէց որ նախատինք մը կ'ը-
նէին Արշակի, կը մտածէին բնաւ որ ի-
րենց գովեստները Գնէլի դատապարտու-
թեան զիխաւոր յօդուածը պիտի նկա-
տուէին : Խարաքանչիւր մարդ կը ջանար,
որչափ կարելի է աւելի շատ բարձրացնել
մեծ սեպուէը :

Փառանձեմի վրայ կը խօսէին և չէին
գիտեր ի՞նչպէս խօսիլ : Ամէն տեղ անոր
անունը կրկնէլ, կարծես զայն անարգել
մըն էր : Թանձը բառերով անոր զեղեցկու-
թիւնը գովել, զայն խամրեցնել մըն էր :
Նէ գեռ շատ յըստակ, շատ մաքուր էր,
որպէսզի կարենային վրան անզգոյց շադ-

փաղփել : Եւ թէկ Գնէլի ամուսնացած՝
դեռ կոյս մը կ'երեւէր Արտերու մէջ սէր
և յարգանք իմիասին կ'արթնցնէր . մարդ
կը մղուէր անոր մը . բայց չէին գիտեր
ի՞նչ ձեւի տակ իրենց զգացութերը հաճոյ
կ'անցնէին : Ամէն բան Փառանձեմի կամ-
քէն կը կախուէր, և Փառանձեմի կամքը
դեռ յայտնի չէր :

Զաէն Փառանձեմը առջի տեսնելուն՝
մտածեր էր Հայաստանի մը վրայ որ իր
երազած ձեւերուն մէջ անձնաւորուած ըլ-
լայ . այս մոտածութիւնը անոր ազգեր է
տողեր՝ ուր բոլոր երկիրը իր զգացութե-
րը կարդաց .

Ջրնազ է մայիս, գարունը աղուոր,
աստղերը փայլուն : Մի՛ մօտենար , ո՛վ
դու, մայիսը կ'անցնի, կը խամբի գա-
րուն, աստղերը կը մարին :

Լայտոէ՛, գեղանիդդ, ծամերգ հովուն
տուր, բուկդ է այս աշխարհ : Մարմոյդ
ծածնուում, զարսերուդ ծփանը, կիանքն
է ու բաժակ :

Ճաճարին մէջ ինջոյք կար . անոնք որ
չափով խմեցին թմրեցան, անոնք որ չափն
անցան շուայտեցան : Ուսկէ՛ց դու հոն
յայտնուեցար . թմրողները զուարթացան,
շուայտողները լրջացան :

Երբ դու պարեցիր կրունկներուդ տակ
գարուններ ծաղկեցան և զլիսուդ վերեւ
վահազն ու Աստղիկ հրացած կնցան :

Ո՞վ նախանձեցաւ վրադ , ո՞վ անուշ
աղջիկ, ո՞ր ձեռքը վիրագ ըզքեզ կողոպ-
տեց : Ի՞նչ կը խնդրես առ խարխափ, տը-
խուր ուրուական , շրթներդ , աչքի՞րդ ,
բազուկնո՞րդ :

Երասխէն անցայ, գետը յստակ էր . ա-
լիքներուն վրայ նշունիք կային . զով ու
թափանցիկ ո՞ո՞ւ էիր ջրին ծոցն և լոյն
այն պայծառ ուսերժ՞ղ կու գար :

Արագածի ծմակներուն մէջ ծործորներ
շատ են, ծործորներուն քով աղրանց ա-
րիւններ . երբոր ես անցայ թերարաց էին,
տխո՞ւր ուրուական , շրթներդ հոն են :

Դիշերը վրայ հասաւ , ես կ'երթայի
Արտաշատ, գիշերը մուփ էր երկինքը խո-
րունկ , երկնքի վրայ զոյք մը աստղեր կը

փայլէին. անոնց լոյսերով ես համրորդեցի. սիսուր ուրուական այն գիշերը ըռու աչքիրդ էին:

Հասայ Արտաշատ, արթուր, դուռը, թագաւորին սենեակ երկու աշտանակ տեսայ, փղոսկրէ, ողորկուած, լոյսերով լեցուն, տիսուր ուրուական, բազուկներդ՝ արքայն է առեր:

Ինչ կը բնակի կուրծքիդ տակ, ովք տանջող խորհուրդ, կամ ինչ ես դու զագարէդ մինչեւ գարշապարներդ. ինչու ըզմեղ պիտի շլթայե և շլթաներուդ մէջ երջանկացնես:

Ցոյց տուր մեզ զբեզ, բաց կուրծքդ ձիւնէ, և թող որ պատմումանդ ուսերէդ վար իջնէ: Բայց ոչ, մերկութիւնդ այնցան մեզ խորհուրդ մ'է, որչափ չեն գանգուրներդ գարսերուդ գեղանի:

Որուն պիտի ըլլա գուն, լուսաւոր անեղծուած, և որո՞մ պիտի ըսես դու Տէր իմ. բայց ոչ, դու հանճարեղ ես, պիտի պահես դու ըռու կամքդ անճիշխան:

Դու շնորհը մ'ես, պարզե մ'ես ամենուս. դիցուհին ես, տիկինն ես դու Հայոց. ազատութիւնն ես, կեանցն ես մեր երկրին. մի՛ զրկեր ըզմեզ, անողո՞ց աղջիկ, ձիրքերէդ անհուն:

Ամէն աննանց որ ներկայ գտնուած էին Անդուկի տուած ինձոյցին, լսելով այս առողերը իսկոյն կ'անդրագառնային որ Զաւէն բոլորովին ազդուած է միջավայրէն: իր երգերը ուրիշ բան չէին այլեւս բայց եթէ Փառանձեմի ձիրքերը՝ համրաւուած: Աւէ զաւ Փառանձեմ տեսնողները շատեր եղած էին Գողթան դղեկին մէջ ու իր հարսանեաց ատեն: Այսոնց ամէն շրջանակի մէջ խօսած կ'երեւին, ու Այսունիաց օրիորդին համրաւին շըջանակը հերզէտէ տարածուելով գրաւած էր Հայաստանի բոլոր նահանգները: իր փառքը կը կազմէր իր գեղեցկութիւնը և պարկեցութիւնը: Զեմ գիտեր ինչ կը հասկնային այս երկու բառերով. բայց ասոնցմէ գուրս անոր մէջ զեռ ուրիշ առաջինութիւն չէին նշարած:

Ժամանակագիրը կը գրէ թէ Փառանձեմի անունը ստէպ յեղյեղուիլ լսելով, անոր կը փափաքի նաև Տիրիթ:

Ներկայ բանագործութեան մէջ մեզի կ'ընձեռուի անուն մը որ բոլորովին ուրիշ արտայայտութիւն ունի քան մինչեւ հիմայ յիշուածները: Անդոկ և Փառանձեմ ու Գնէլ մէկ խումբ կը կազմեն. գունաւորումը, թէեւ իւրաքանչիւրին մէջ աստիճանուած, միշանոյն տեսակն է: Անոնց աստուածային գերն ունին, լուսաւոր են: Տիրիթ կը ներկայացնէ ստուերը, Սատան. ուրիշ զօրութիւն մը, ոչ նուազ ահաւոր: Զանանց ստուերազբել նաև այս դէմքը որչափ որ մեզի կը ներեն ժամանակագրին քանի մը շատ ցանցառ գիծերը:

Տիրիթի հօր անունն է Արտաշէս, և սրովհետև Արտաշէս Տիրան թագաւորի անդրանիկն է: Տիրիթ Գնէլի հօրեղորորդին կ'ըլլայ և մեծ սեպուհ մը: իր մօքը անունը նշանակուած չէ: ես զայն կը կոչեմ Վարդանողուխտ: Աչ մէկ անդեկութիւն չկայ աւանդուած Արտաշէսի ու Վարդանողուխտի բնաւորութեանց ու զազափարներուն վրայ: ինձի այնպէս կ'երեւի որ Վարդանողուխտ բոլորովին հնազանդ էր Արտաշէսի կամբին և երկուեւն ալ սերտիւ արշակունի ու միապետական էին: Ուրիշ կերպ չէին կրնար մտածել, մէկը թագաւոր պիտի ըլլար միւսը թագուհի:

Յետոյ կը յիշատակուի որ Արտաշէս թագաւոր ըլլալէ յառաջ մեռած է: և Տիրիթ պատանդ գնացեր է Պոլիս: Զեմ գիտեր որոշ Տիրիթ Գնէլի հետ ի միասին տարուած է Պոլիս: բայց յիշատակուած է Պոլիս: իր մէկան Հայաստան կը դառնա: իմ ըննութիւններովս զաւած եմ գարձեալ որ Արտաշէս Տիրիթի բիւրանդիոն տարուելէն յառաջ մեռած է: իր մայրը կ'ապէրէր իր Պոլիսն զառնալէն վերջ: բան մը յիշատակուած չէ: Տիրիթ Հայաստան ի գարձին կը ներկայանայ մինակ, իրը թէ երբէք հայր, մայր և ուրիշ ընտանիներ ճանչցած չըլլար: իր շուրջը ամէն բան մոխրացած կ'երեւի:

իր կեանքը Պոլոյ մէջ շատ երջանիկ

Կղած չերեւիր . իրեն կը պակսէր հայր մը , ինչպէս Գնէլի , որ իրեն նեցուկ ու առաջորդ ըլլար : Յիշատակուած չէ իրեն համար որ Հոռմայեցիներէն պատի մը ընդունած ըլլայ : Ծնիժակառակն յիշուած է թէ մասնաւոր ատելութիւն մը կը սնուցանէր Հոռմայեցոց դէմ : Աւակից կու զայ այս անհասկացողութիւնը : Արդեօք Տիրիթ զնուրկ էր ակնախտիդ ձիրաքերէ , թէ ըմբռատ ոգի մը ցոյց տուած էր : Արդեօք Տրդատ իր որդին յառաջ քաշելու համար , արգելու չէ եղած Տիրիթի նոյն իսկ այն ասպարէզներուն մէջ ուր կրնար փայլի :

Տիրիթ եղծուած դիրք մը ունի Հայաստանի մէջ ալ : Զյիշուիր իրեն համար թէ ո՛ և է մէկը կալուածներ կտակած ըլլայ իրեն իրը պարզէ կամ համակրութեան հոսանք մըն ալ իր կողմ եղած ըլլայ , կամ յաջող ամուսնութիւն մը կնքած ըլլայ : Կ'երեկ միայնակ , երիտասարդ , և կը զայ որ մեծ սեպուհ մըն է :

Այս զորութիւնը ազգած է իր առողջութեան վրայ , այլայի՞ր է զայն , տուե՞ր է իրեն անկանոն բնաւորութիւն մը , ինչ կրնար ըլլալ իր մտածելու և զործելու կերպը հոգւոյ այս վիճակին մէջ :

Կ'ենթազրեմ որ իր առաջնին հոգն եղած պիտի ըլլայ իր հայրենի ժառանգութիւնը ամրողջապէս ձեռք բերել , Ետեւէ եղած պիտի ըլլայ զտնելու իրենց տան հին հաւատարիմներն ու յայտնի միրով ընդունած պիտի ըլլայ զանոնց որոնք ինքնակամ եկեր ներկայացեր են իրեն :

Իր հարստութիւնները անզամ մը ապահովէ վերջ , մտածեր է իր դիրքը ճշշել : Մտածեր է անշուշտ թէ իր հայրը մեռած չըլլար , հիմայ թագաւորը պիտի ըլլար ու ինք անոր յաջորդը : Իրաւունց չունէ՞ր զահուն հետամուտ մ'ըլլալու : Իրաւունց չունէ՞ր պահանջելու գէթ որ Արշակէն վերջ ամենէն աւելի յարգանք իրեն տրոփի : Իր շուրջը , ընդհակառակն , ամայութիւնը և անշուշտիւնը կը տեսնի , տըքնութեան գիշերներ կ'ունենայ . Իր խանգարուած առողջութիւնը , տըքնութեան յոգ-

նածութիւնը ահազին համեմատութիւններ կու տան իր մտածութեանը ու զանոնց աւելի սուր զգալի կ'ընեն , զրիթէ շօշափելի : Տիրիթ կը զատի որ կեանքը կոյրէ և ամայի :

Հոգւոյ այս վիճակին մէջն էր որ չորս կողմէր կը լսէ շշնջել Փառանձեմի անունը : Իրեն այնպէս կու զայ իրը թէ կեանքի ամայութեան մէջ տերեւ մը բացուած ըլլայ , և գիշերուան մթութեան խորը նշոյլ մը ծագած : Հիմայ քիչ մը կը տեսնէր և կրնար ուղղուիլ : Փառանձեմի անունը իր երիտասարդ սրտին մէջ միայն սիրոյ ծաղիկը բացեր է թէ բորբոքեր է նաև փառքի տեսնչը իր մեծ սեպուհի հոգւոյն մէջ : Մտածե՞ր է թէ ամուսնութիւնը միջոց մըն է մեծ նախարարի մը հետ դաշնակցելու , բարեկամներ շատցնելու և ազցեցութիւն ձեռք բերելու : Տիրիթի խորհուրդները աւելի ցնորական հեռանկարներ ալ կրնայն կազմել :

Սակայն կը լսէ որ ամէն տեղ Փառանձեմի անունը կը կրկնեն . ամէն մարդ զանի կը զսնէ զեղեցիկ և պարկեշտ : Իրեն մտցին առջեւ կը պատկերանար Գնէլ , բախտաւոր ու երջանիկ , Նախարարական դղեակներու մէջ կը ծածկուի՞ր արդեօք իրեն համար ալ ոգի մը զոր ամէնքը առաջինի դատէին : Նախարարը պիտի հաճէ՞ր զայն իրեն տալու , ինչո՞ւ ոչ մէկ իշխան ետեւէ չէր իր հետ բարեկամնալու :

Զէին դադիր այս միջոցին Փառանձեմի անունը կրկնելէ : Զաւէնի երզը , որ զանի կ'աստուածացնէր , յուսահատութեան մէջ ձգեց Տիրիթը : Զգաց որ Գնել աւելի երջանիկ էր . նա բան մը ունէ՞ր որուն ամէնքը կը հաւնէին . աւելի գոն պիտի ըլլար եթէ Տիրիթ ինքն ունենար նոյն բանը : Բայց Փառանձեմ անմրցելի էր , բացարձակ : Այն ատեն փափաք մը զգաց գէթ տեսնելու զայն , ինչպէս մարզս կը փափաքի տեսնել արուեստի հրաշալիք մը , նշանաւոր նկարչի մը պատկերը , որինակի համար , կամ տաճարը մեծ ճարտարապետի մը , կամ անմրցելի անդրիագործի մը անդրին :

Է.

Անաւոր էր երեւոյթը Մամիկոնեանց Երախանի բերդին, որ կը գտնուէր Տայոց Նահանգին մէջ: Տայը նշանաւոր էր իր խուռախիստ անտառներուն ու խոր ձորերուն համար: Դղեակը կառուցուած էր լեռան մը կողին վրայ, որուն երկու կողմերը հեղեղատները ձորացուցած ըլլալով և միւսն ալ աշխատելով ձորացնել, անոր տուած էին կողի մը և հրուանդանի մը երեւոյթը միանգամայն: Բնուրին ստորոտը ցից ժայռերու ընդմէջ բուսած էին խիտ առ խիտ ցախիեր: Անտառը երթալով աւելի թանձր ու անթափանց կը դառնար երկնարերձ ծառերով: Դղեակին առաջին պարիսպը կանաչչութեամբ կազմուած էր: Մերթ երբ սասակիկ փոթորիկները կանաչչութեան այս պարիսպը կը խռովէին, անոր խոռերէն կարելի էր նշնարել նաև ուրիշ մը շինուած կրանիս ու սրբատաշ քարերէ, ոչ նուազ բարձր և աւելի անտեղիսալի: Եւ ծառերու ու կրանիսներու պատուարներէն վեր, կը նկարուէին տուներուն ցիւերը և աշտարակներուն գագաթները:

Երբեմ փոթորիկի ամպերը թառիլ, և արծիները սաւառնել կու գային բլուրին վերեւ: Այն ատեն բերդը արհաւիրըն էր ձորի զիլուն:

Տերդին ստորոտը ինամբով յարդարուած էր ու զարդարուած: Խաղաղութեան ու զուարճութեան սեղեր: Հնան ձեւացուցեր էին աւազաններ ուր յստակ ջուրը կը լճանար: ամբան տաքերուն նախարարական ընտանեաց լոգանալու բաղնիքներ: Զուրին եզերը պարտէզներ էին, ծառերուն մէջ իրենց բազմութեամբը կը տիրէին նոնենին ու սերկեւիլ:

Զորին երկու եզերը, աչըր կտրածին չափ, թաւ թփուտներ էին անջրպետուած իշխանին սապաստաններովը, փարախներովը, ծառաներու բնակարաններովը և աւատներու տնակներովը:

Շատ նկարչական էր ճանապարհը որ կը սողոսէր ձորին եզերը, ձորին միջն՝

ուր որ ջուրը կը ծանծաղնար, ձորին վլարյէն՝ երբ ջուրը կը խորնար, մերթ կանանչութեանց մէջ ծածկուելով ու մերթ լեր կողի վրայ յայտնուելով:

Այն խորհուրդները զոր ունեցաւ Վարդան երբ լսեց Փառանձեմի ու Գնէլի ամուսնութիւնը նոյնցան խիստ էին, որքան իր ամրոցի երևոյթը: Խշանը վրդովեցաւ իրը թէ անակնկալ յարձակում մը կրած ըլլար:

Վարդանի սարսափը հասկնալի ըլլալու համար պէտք է զիւնալ որ Զորորդդարուն Արշակունեաց հարստութիւնը շատ զժուարին կացութեան մէջ էր Հայաստանի մէջ: Ուրաքի ժամանակ որ իրանի գահուն վրայ Պարթեւները կը նստէին, մեր երկրի Արշակունիները զօրութիւն ու փայլ ունէին: Ժողովրդեան զիմաց սակայն իրենց ոյժ ու շնորհը կորսնցուցին, երբ Սասանեան հարստութիւնը իշխեց Պարսկաստանի:

Իրենց նկարագիրով ու աւանդութիւններով այս երկու ցեղերը իրարու հետ հաշտ չէին կրնար երթալ: Հայաստանի Արշակունիներուն համար անկարելի էր մոռնալ որ Պարսկաստանը շատ մօտիկ անցեալի մը մէջ իրենց ընտանեացն էր: Իրաւունց ունէին միշտ զայն վերստին ձեւը բերել մոտածելու, և եթէ յաջողէին այս երազը իրացնել, իրենը պիտի ըլլային այլ ևս արքայից արքայները, քանի որ անդրանիկի ճիւղը ջախջախուած էր, ու իրենց երկրորդն էին: Սասանեանները ընդհակառակն կը մտածէին իրենց ընտանիքն թագաւորներ զնել բոլոր այն հարկաւու երկրներուն մէջ ուր Արշակունիներ կ'իշխէին: Քանի մը աշխարհներու մէջ յաջողէր էին իրենց խորհուրդը գործադրել: բայց կարեւորագոյն երկիրը Հայաստանն էր, ուր Արշակունիներն ամեն աւելի հզօրն էին: Անախորժ հիւր մը և արհաւրալից երազ մըն էր իրենց կողքին, զոր կը ճնէնէն վանել:

Հայ ժողովուրդը զիւէր որ Արշակունիները այլ եւս վասն մ'են իրեն համար: Անոնց համար շատ անգամ զոհ պի-

աի երթար իր վայրագ թշնամւոյն սուրբին ու կրակին : Եթէ ընդհակառակն լիսաւնեան մը հրաւիրէին իրենց իշխող, պիտի ապահովէին իրենց ապագան ու հանգըստութիւնը, ժողովրդեան զգացումները ծանօթ էին արքունեաց, որ հետեւանքները նախատեսելով՝ նպաստեց որ երկրին մէջ քրիստոնէութիւնը զօրանայ: Քրիստոնէութիւնը խոր իրամ մը կը բանար հայ ու պարտիկ հասկացողութեանց մէջ, ու զայն կը մօտեցնէր աւելի Հոռմայեցւոց: Վտանգ ալ չկար որ ժողովուրդը Հոռմայեցւոց դիմէր իշխող մը ուզելու որովհետեւ լեզուի ու բարբի ուրիշ խոր իրամ մըն ալ զինք անոնցմէ կ'անջատէր: Անի թէ մէկին և թէ միւսին չէր կրնար ըլլար, բայց եթէ զաշնակիցը: Ասով իր զոյնը և դիրքը անկախ կը մնար:

Սակայն այս պատիկ բայց որոշ ոյժը, որ մեր երկրին էր, ընկած երկու մրցակից կայսերութեանց ընդմէջ, արգելք մըն էր միանգամայն և արհաւիրը մը: Չէր թողուր իրենց առանց հաշուելու աշխարհիս բախտը շրջել, և վախ կ'ազդէր որ զօրանալով՝ իրը երրորդ մրցակից մը իրենց խորհուրդները աղմէէր: Հայաստանի դիւնագիտական ազդեցութիւնը շատ ու չինչ էր. բայց այս ոչինչը իրենց անհրաժեշտ էր որպէս զի որոշուէր թէ զօրութիւնը որ կողմը կը խոնարհի:

Իրենց վարմունքը այս մեծ ոչինչին նկատմամբ շատ բարդ ու փափուկ էր. իւրաքանչիւրը կ'աշխատէր զայն նոյնացնել և իւրացնել, առանց խրտեցնելու: Հոռմայեցիները իրը միջոց կը գործածէին քրիստոնէութիւնը ու յունարէն լեզուն. պարսիկները կը ջանային սիրցնել մազդէականութիւնը խոստումներով ու ինչը երով, Երր կ'անդրադառնային որ մեր թագաւորներէն մէկը կը զօրանար ու կը համարձակէր անակնածանը գործել, կը զօրացնէին նախարարներէն մէկը, զայն նախանձորդ կը հանէին թագաւորին, յառաջ կը քրերէին երկպառակութիւն մը ու ամէն երազ կը ցնէէր: Հոռմայեցիները կը զրգուէին նուիրապետութիւնը որ միշտ կը ջանար

հաշտ երթալ մեծ նախարարութիւններէն մէկուն հետ: Պարսիկները աւելի համարձակորէն կը խրախուսէին մեծ նախարարութիւններէն մէկը, ցուցնելով անոր հեռանկարի մը խորը նոյն խկ Արշակունեաց թագը, եթէ մանաւանդ մազդէականութեան հակէին:

Դեռ աւելի բարդ ու փափուկ էր մեր արցունեաց գերը: Ազգին նկարագիրը ու անկախ կեանը մը ապահովելու համար, պէտք էին ակնածել երկու նախանձնողէմ կայսերութիւններէն այնչափ որ ոչ մէկուն զայրոյթը չըրաւիրէին իրենց վըրայ, և չսորկանային այնչափ որ ազգը բոլորովին իր նկարագիրը կորսնցնէր: Պէտք էր կոտրել աստուածապետութեան ձկոտող նուիրապետութիւնը, առանց ժողովրդեան քրիստոնէական զգացումները վիրաւորելու, պէտք էր ջախջախել զըրգուած ու սպառնացող նախարար մը, առանց զայն թելաղրող կայսերութիւնը ու հայ ժողովուրդը զայրացնելու: Հաւասակլզութիւնը կանոնաւորելու համար, հոսանքները կառավարելու համար, պէտք էր շարք մը հակակշռող ուժեր ստեղծել որ զիրար չէցորացնէին: Եւ ապրելու կերպ մը գտած էին: Երկու կայսրներէն անկախ մնալու համար երկուքն ալ առկախ զրութեան մը մէջ կը պահէին, ամէն զայրկեան պատրաստ մէկէն բաժնուելու եթէ զինք շատ ճնշէր, բոլորովին միւսին զիրակիմելու համար: Նուիրապետութիւնը չափուն մէջ պահէլու համար, յաշողած էին զայն երկուքի բաժնել: Գրիգորի տունը և Ազրիկանոսի տունը երկու կուսակցութեան վարողներն էին: Խշնողը, Գրիգորի տունը՝ երր նեղացուցիչ դանար հանդարտօրէն մէկդի կը նետուէր: Փոխանորդ մը միշտ պատրաստ կը գտնուէր Ազրիկանոսի տունը երկու կուսակցութեան վարողներն էին: Խշնողը, Գրիգորի տունը մէջ նախարարները զապելու համար կը զօրացնէին արքանի գունդը, որ, ուրիշ չափ չէր ճանչնար, բայց եթէ վճարուած ոռնիկին չափը: Կամ երկու նախանձնողէմ նախարարներ իրարուգէմ կը հանէին, կամ միահամուռ կը զրգուէին մեծ նախարարի մը դէմ երր

բռնանալ ուզէր ուրիշ աէրութեան մը հու-
վանաւորութեամբ :

Բայց այս դիւրաքեկ ամբոխը վարե-
լու համար միշտ պէտք էր զգաստ վիճա-
կի մէջ գտնուիլ . և զանձը մանաւանդ
միշտ լեցուն ունենալ : Այսափ ակնա-
ծանքներու ու հաշիներու տակ շատ զօ-
րաւոր միտք մըն ալ կը շուրաբէր, ու ան-
հաւասար տրամադրութիւններ կ'ընէր : Ար-
շակունիները զժուար կացութեան մէջ էին :

Մեծ հեռատեսութեան հարկ չկար գու-
շակելու համար որ շատ մօտիկ ապա-
գայի մը մէջ անոնց պիտի իյնային : Ար-
քունական զահը թափուր պիտի մարք:
Ո՞վ զայն պիտի լեցնէր : Այս հարցը բո-
լոր նախարարական տուներու մէջ փա-
ռասիրութիւններ արթնցուցեր էր : Բար-
ձրագոյն իշխանութեան զգացումը փողը
նախարարներուն մէջ շուտով մարեր էր :
Անոնք ուրիշ բան չէին մոտածեր այլ ևս,
բայց եթէ մեծ նախարարութիւններէն ո՛ր
մէկուն կողմը որոշել զիրենք : Իսկ մեծ
տուներու մէջ երեւակայութիւններն այն-
ցան բորբոքած էին, որ կը բըրբէն ի-
րենց ազգարանութիւնները ստուգելու հա-
մար թէ արքայական արին ունէին իրենց
երակներուն մէջ : Ամէնքը կամաց կամաց
ասպարէցէն քաջուեր էին . մրցակիցներ
մնացեր էին միայն Այնեցիներն ու Մա-
միկոնեանները : Ազագան իմա է, կը մտա-
ծէր այս երկու նախարարութիւններէն իւ-
րաքանչիւրը, և նախանձորդի աչքով կը
դիտէին իրարու քայլերը :

Մամիկոնեան նահապեաը, որ իրեն
պարտը կը համարէր իր տոհմին պատիւը
պահել, ինչիլ և Փառանձեմի ամուսնու-
թեամբ զգաց որ իր ապագան կը մթագ-
նէր : Հորիզոնի վրայ, իրաւոնէ, սպիտակ
ամպի ծուէններ միայն կ'երեւային, բայց
վերջապէս նայուածը կը խափանէին : Այլ
եւս անարգելք չէր տեսուներ մինչեւ ար-
շակունի թափուր գահը : Իրեն համար այս
ամուսնութիւնը սիրոյ սովորական դէպէ մը
չէր, այլ կանխամուծուած ու պատրաս-
տուած ամբողջ ծրագիր մը Անդոկի որ կը
յայտնուէր :

Աւ վարդան մտքէն անցուց ինչ աղեր-
աներ որ ունեցեր էր Այնեաց նախա-
րարին հետ Անդոկի իւրաքանչիւր խօս-
քը, իւրաքանչիւր շարժումը, զորս յա-
ռաջ անտարեր դասած էր, նոյն վայր-
կենին իրեն կը ներկայանային դիտումնա-
ւոր ու աղվախիսալ : Բոլորն ալ նապատա-
կի մը ուղղուած էին և ոչինչ կար ան-
խորհուրդ : Խնճոյը, կը մտածէր, ու-
րիշ բան չէր բայց եթէ պատրուակ մը,
որպէսզի Գնէլ ու Փառանձեմ զիրար տես-
նեն : Այս երկուքին միջոցաւ համակրու-
թեան հոսանքը անոր կողմը պիտի դառ-
նար : Այն ատեն ուրիշ բան չէր մնար բ-
նել, զայց եթէ ուղածը շշնջել Գնէլի ա-
կանջին : Խսկոյն իր գաղափարը պիտի
տարածուէր ամբողջ երկիրը ու ընդունե-
լութիւն պիտի գտնէր : Արշակ իր գահուն
վրայ կրնար նկատուիլ այլ ևս ծիրանա-
զգեստ անզորի մը, Եւ եթէ Գնէլի յայտնած
գաղափարները բացատրութիւնն էին միայն
Անդոկի ձկուումներուն, վճռուած էր ու-
րեմն բոլոր դասակարգերու հաւասարա-
ցումն, և իրենց նոր տէրը պիտի զար
ընդուազ իբրեւ բացարձակ ու անպատա-
խանատու բռնաւոր մը :

Բայց ոչ . կը մտածէր Վարդան յու-
զուած, այգորեկեաց դաշլիճնեն մէջ ճեմե-
լով, եթէ մէկը կայ որուն օրինաւոր է
ունենալ այն բոլոր ձկուումներն, ինչ որ
Անդոկ այն պանդոյր պատանիին բերանը
դրած էր, մեր տունն է, մենց ենք :

Աշերը չորս կողմը դարձուց, որմե-
րուն վրայ, և ահա առջեւը եկան բոլոր
այն ծառայութիւնները զոր իրենց տունը
մատուցեր էր ազգին, բոլոր տոհմային
փառքը : Պատէն կախուած էր Արտաւազ-
դի այն սուրբ՝ որով Պարսիկները ջար-
զած ու Տրդատիոն մանկիկը ազատած
էր, — Վաշէի սաղաւարոտը՝ թիչ մը ծըռ-
մըրկած ու գարզմանակը փետրաթափ, —
բազմութիւն մը վիրաւորուած զրոշակնե-
րու և նշաններու թշնամիներէն յափշտա-
կուած արիւնալից բախումներու մէջ՝ ուր
բրախնը սլաքներով սրբած էին :

Բոլոր ատոնց այնցան պայծառ փաս-
տ 27

տեր էին համոզելու զինք որ Արշակունիներէ լրուած գահու մը վրայ, միայն իրենք կրնային իրաւապէս և վայելչապէս նստիլ, իր խորհէր ի՞նչպէս փոխարինելու ուրեմն ինդոկի այս առաջին հարուածին, ի՞նչպէս զգացնել անոր որ ծրագիրները մատնուած են: Ինըն ալ ինճնո՞յք մը տար իր դղեակին մէջ. բայց ասի նմանութիւն մը պիտի ըլլար Անդոկի ըրածին: Ասկէ զատ Ախնեցի խորամանկ նախարարը կը ընար պատրուակով մը մերժել իր հրաւէրը ու ինք ծաղրելի պիտի ըլլար:

Վարդանի արտայացութիւնը տագնապեցաւ, ու երեսէն յայտնի կը տեսնուէր որ դուարին խոհերու մէջ էր: Ժամեր անցուց նոյն զրութեան մէջ. մութին մէջ կը խարիսխէր ելք մը զտնելու համար: Հուկ՝ ուրախութեան նշոյլվ մը փայլեցաւ դէմբը. իրը թէ իր մոայլ խորհուրդներու խորին մէկը անցած ըլլար, ձեռքը ճրագ մը:

Հ. Ն. ԱՆԴՐԻԱՆՅԱ

Եարայարելի



ԴԱՆԻԵԼ ՎԱՐԴՈՒԺԱՆՅԱ

ԴէՊ Ի ՀԱՅՐԵՆԻՔ

(15/28 Յունի)

«Բազմավէպչի ընթերցողներուն» «Վերածնութիւն» ցերթուածք ներկայացած պահուն՝ «Բազմավէպ» ը իր սուրախակցութիւնները կը յայտէ երիտասարդ Բանաստեղին որ այդ երգով կը մոնէ գործնական կեանքի ասպարէզը. ան կը զտանայ Գելճիայէն՝ ձեռքին մէջ բազացական Գիտութեանց վկայական մը՝ որ զափնեպուակն է իր բազմամեայ ուսանողութեան և նախապատկեր մը այն պասկներուն՝ զոր ցերթողը պիտի ստանայ բանաստեղծութեան մէջ ու թերևս խորհրդարանական ասպարէզին՝ ուր կը յանգի իր ընտրած ճամբան:

Վարուժան ուխտաւորի մը պէս լուս, ծաղկեայ պսակ մը ձեռքը մտաւ Ս. Ղա-

զար, պսակը դրաւ Հ. Աւեշանի դամբանին վրայ՝ ուսկից առած էր «վրէժ»ի ուժը և ձայնը: Երիտասարդ բանաստեղծը իր կենանի աշբերը Նահապետին մահարձանին աշբերուն յառած լուսու կեցաւ մի քանի վայրկեան, անոնց անձայն իրարու միտք կարդացին....:



ՎԵՐԱՆԴԻՄԻՒՄԻՆ

Այսպէս երգեց վերածնութիւն՝ երբ բացաւ թերեն ուզիդ զէպ երկնց, Նոր մատերն իր մըկրնեցան մեղմորէն կապոյտան մէջ լուսածոր. — «Կ'ելլէմ, կ'ելլէմ. — Նաբճիրներու ծընունդ եմ, Կը բանական լավ գիտակոց, գերբնական ինչպէս մարդուն զիտակութիւնն. — ու կ'ելլէմ: — Վարդիեան մ'ալ զեն, և ահա Վարդի թերթէ ծընած Ուրոյ մ'անգուակ Ա. կ'ելլէմ առերթու արեան զօղերէն: Զի յրդացոյ արքոնդէն Եւ այն ծոցին որ խուճապներու օրոքց Մահցած կուսան՝ կը յանձնմ Վէր, զէպ ի վեր, լըւալու Գումիս ասպարէս ալիքներուն մէջ հրաբորը, Ուսկէրս ոչ զար կը թթում մըզանիներու և խանձարուս և պորտենկերու և մըզարու Ու ամենէրն կը վեսմ Զին իրը արքի պատող փողերն հրացանին, Ծո՛վ արքան զիտակերով իսպակուած: